

դին խոնաւութեանն ու ցամաքութեանը վրայ մեծ տարբերութիւն կընէ : Համաքութիւնը արգիլելու համար՝ ջրելէն զատ ձար չկայ . կամ թէ այնպիսի ծառեր ու բոյսեր տրնկելու է որ տերենին խոշոր ըլլալով՝ գետինը արեւէն ու հովէն պաշտպանեն : Իսկ սաստիկ խոնաւութիւնը արգիլելու համար՝ ակօսները լայն բանալու է, տեղ տեղ ալ առուներ ու ջրանցքներ փորելու է որ աւելորդ ջրերը հոն ժողվին : Ի՞նգղիայի մէջ խոնաւ երկիրներ շատ ըլլալով, երբոր կընային որ տակի կարգը կարծր է, անոր մէջ փոսեր կըբանան, որ ջուրը հոն ժողվի : Ի՞ս կերպս շատ դիւրին է, ու քիչ ծախքով կըլլայ . և փոսերը դարվար տեղուանք պէտք է բանալ, ուր որ ջուրը ինքիրմէ վազէ ու դիզուի :

---

### Ո՞րդ ամսուս մէջ երկրագործին ու պար ախղպանին ընելիւն :

Ի՞ս ամսուս մէջ որ ձմեռուան վերջերը կիյնայ՝ օրերը շուտ շուտ կերկըննան, արեւը կըսկսի տաքնալ, գետնին երեսն ալ սաստիկ հովերէն կըցամքի, բոյսերը կըսկսին ծլիլու ծաղկիլ : Այրկրագործը պէտք է որ անցեալ ամսուան մէջ ընել չկըցածները աս ամսուս մէջ կատարէ . այսինքն գարնանային ընդեղէնները ցանելու երկիրները փորէ, մէջը պարարտութիւն ու կաւ խառնէ, հունտերը ցանէ, ինչպէս գետնախնձոր, ոսպ, ոլոռ, բակլայ, բժշկական խոտեր և այլն : Ի՞ս ամսուս մէջ կտրելու է վառելու փայտերը . որթերը և ուրիշ պտղատու ծառերն ալ յօտելու է, չորցած տեղուանքը կտրելով . ցորենն ու գարնան կանեփը ցանելու է : Ծովը թենին, ընկուզենին, կաղամախը, որթը և ամէն տեսակ պտղատու ծառերը տնկելու ատենն ալ աս ամիսն է : Դառերը պատուաստելու ու մատ-

ղաշ որթերու արմատին տակի հողն ալ փորելու ու կակղցընելու է . ցորեն ցանած երկիրները տափանելու է, յո հունտը հողին տակը ծածկելու ու հողը շտկելու է թէ որ չէ բուսած . մնրացորենի արտերը հերկելու է . սիսեռն ու ոսպն ալ ցանելու է :

Լանանչեղէն ցանող պարտիզպանը պէտք է որ աղբանոցներուն վրան, կամ թէ ծածքի տակ, ցանէ դդում<sup>1</sup>, պրաս<sup>2</sup>, թրթնջուկ<sup>3</sup>, ստեպղին<sup>4</sup>, ձիակորեակ<sup>5</sup>, կանխահաս շողգամ<sup>6</sup>, սոխ, ձարձրուկ<sup>7</sup>, սպանախ, ջրկոտեմ<sup>8</sup>, կաղամք<sup>9</sup>, հազար<sup>10</sup>, ոլոռ<sup>11</sup>, բակլայ, կանխահաս լուբիա<sup>12</sup>, ծնեթեկ<sup>13</sup>, սեխ<sup>14</sup>, կարմիր բանձար, կոտեմ<sup>15</sup>, ելակ<sup>16</sup>, սխտոր, աղցան<sup>17</sup> և այլն : — Ի՞ս ամսուս վերջերը պէտք է ոլոռ ցանած տեղուանքը ձիւղեր տնկել՝ որ ասոնց վրայ պըլլուի, կանկառին<sup>18</sup> արմատին վրայ լեցուցած հողն ալ մէկդի առնելու է, քովին բուսած ձիւղերը բաժնելով ու զատ զատ տնկելով : Ի՞սկէ վերջը պէտք չէ ծառ տընկել՝ թէ պէտև կանաչ ալ ըլլան, նաև նշաւոր<sup>19</sup> ծառերէն զատ՝ ուրիշ ծառեր պէտք չէ յօտել . իսկ նշաւորները, մանաւանդ դեղձը յօտելու ատենը հիմա է, վասն զի հիմա կորոշուին ծառերուն պտուղ տալու կամ չտալու ացերը : Այս նուշի ու շագանակի հատերն ալ հիմակուընէ տնկելու է :

Իսկ ծաղիկ պահող պարտիզպանը աս ամսուս մէջ պէտք է իր պարտէզին հողը դարմանէ, մանաւանդ երբոր կաւոտ հող է . որովհետեւ ձմեռուան մէջ սաստիկ կարծրացած կըլ-

- |                       |  |
|-----------------------|--|
| 1 Գաղուգ :            | 13 Գուշ գծմազ :  |
| 2 Փրասու :            | 14 Գուշ-ն :  |
| 3 Գուշու գուշաշը :    | 15 Թերէ օդու :   |
| 4 Հասուած :           | 16 Չիւկ+, քրահուլէ :   |
| 5 Առնակուսդ դարբաւը : | 17 Սալսիւ :  |
| 6 Շունամ :            | 18 Էնիխար :  |
| 7 Ռարիւս :            | 19 Նշանը կըսուին ան  |
| 8 Սուներէս :          | ծառերն որ իրենց պըլլուղնն կուտը կարծր փոռին մէջ է . ինչպէս նշի |
| 9 Լահուս :            | ծառը, ընկուզը, դեղձը,  |
| 10 Մարսուլ :          | ծիրանը, և այլն :   |
| 11 Պիչելիս :          |  |
| 12 Ֆառուլիս :         |  |

լան ասոնք . նոյնպէս հոգ ընէ պարարտ ու աւազոտ հողերուն վրայ : Հողախառն պարարտութիւնները , և թափթրփած տերեւները մէկտեղ ժողվէ . ձիու՝ կովու և ոչխարի աղբերն ալ զատ զատ դնէ որ ուղած ատենը կարենայ գործածել :

Հոտաւէտ ու ծաղիկ ունեցող բոյսերը հանէ , ուրիշ տեղ տնկէ . յասմիկին՝ մատղաշ ձիւղերը գետինը պառկեցընէ ու վրանին հողով ծածկէ որ արմատ տան ու տարիէ մը վեր ջը ան թաղած տեղէն կտրելով զատ տունկ ձեւանան : — Ի՞ս ամսուս վեր ջերը ամրուտան ծաղկըներուն հունտերը ցանելու է . բայց ինչուան ապրիլին վերջերը պէտք է տաք պահել , տնկէ ետքը շուք տեղ մը դնել որ աղէկ առաջ դան : Յակինթները՝ երբոր կրծաղին՝ պէտք է շուք տեղ մը դնել , որպէս զի արել վրանին զարնելով գոյներնին չթափի . Այսմաց կամաց ձմերոցներու մէջ եղած բոյսերն ալ դուրս հանելու է : Դաղիկ տընկած տեղուանքին ու պարտէզի ճամշքաներուն վրայ բուսած անպիտան բոյսերը հանելու է : Ո արդն ու յասմիկը յօտելու , և չորյած ձիւղերը կտրելու է : Յակինթներուն սոխերը հանելու , բաժնելու , և ետքը նորէն տնկելու է . նաև ան սոխերն ալ որ աշնան հաներ ես : (Ընէ որ ջուր տալ հարկ է , պէտք չէ խընայել , մանաւանդ աս ատենս , որ բուն ծլելու ատեննին ըլլալով՝ բոյսերը աւելի շատ հիւթ կրծծեն գետնէն , որպէս զի տերեւներն ու ծաղիկները հասուննան ու բացուին :

### ԱՐԴԱՌՈՒԹԻՒՆ

Տարէն ու պաղէն պառշանալու վրայ :

Արդարաւութեան վրայ ինչ կանոն որ կարդայ մէկը աս օրագրիս մէջ , հարկ

չէ որ իր վրայ առնէ . որովհետեւ շատ մարդ կայ , մանաւանդ արևելք , որ հասարակ մարդկանց վնասակար երեցած կերակուրը՝ հագուստը՝ օդը՝ գեղը և ասոնց նման բաները , իրենց խիստ օգտակար են կամ օգտակար կերենան : Ո՞եր հոս գրածները աւելի տկար կամ միջակ առողջութիւն ունեցողներուն համար է , որ հմուտ ու փորձ բժիշկներու գրուածքներէն ու կարծիքներէն քաղած ենք :

Ա . Ինչ և իցէ ժամանակ՝ բաց պատուհանով պէտք չէ քնանալ : Ո՞արդը աւելի դիւրաւ հարբուխ կըլլայ գիշեր ատեն՝ քան թէ ցորեկը . չէ թէ միայն անոր համար որ գիշերուան օդը պաղ է , հապա նաև անոր համար որ քունի մէջ մարդուս կենդանական զօրութիւնը կըպակսի . ուստի ան դամները բաւական ոյժ չեն ունենար որ տկարացընող բաներու կարենան գիմանալ : Ոյնպէս կըլլասուի մարդ թէ որ քնանալու ատեն մարմնոյն մէկ մասը բաց մնայ ու պաղի , թէպէտ և ամբողջ մարմինը ծածկուած ըլլայ ու տաք մնայ . վոզի մարմնոյն մէկ մասը միայն քիչ ոյժ ունի ցուրտի գիմանալու : Ի՞սոր համար ալ է որ մարդ բաց տեղաւելի դժուար հարբուխ կըլլայ , քան թէ տաք տեղ մը նստած , ուր առանց իրեն իմանալուն թեթև քամի մը բանի :

Բ . Կ ատ վնասակար բան է տաքէն յանկարծ պաղը անցնիլը , մանաւանդ անոնց որ աս բանիս չեն վարժած : Ո ասն զի սաստիկ պաղը տաքցած մարմնոյն զարնելով՝ անոր վրայի ծակտիքը կըգոցէ , ու արտաշնչութիւնը կարգիլէ . աս արտաշնչութիւն չկարենալով դուրս ելլել , մարդուս ներքին գործարանքները կըմտնէ , ու տաքութիւն՝ ջղացաւութիւն և ուրիշ վնասակար ցաւեր կըպատճառէ :

Գ . Վ րտնելէն ետև մարդ պէտք չէ որ հագուստ հանէ ու հովի մէջ կենայ , և ոչ հագուստը մարմնոյն վրայ չորցընէ . ապա թէ ոչ , շատ դիւրաւ հարբուխ , կուրծքի ցաւ ,